

ԱԶԳ. ԼԵԶՈՒԻ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ *

Դու կը սիրեն հայրենեացդ լեզուն այն-
պէս չէ:

Ահմենքնիս արդէն զայն կը սիրենք:

Եթեր լեզուի սէջը անբաժանելի կերպով միացած է երախտագիտութեան և հիացումի այն զգացման, որ զմեզ կը կապէ մեր հայրերուն հետ այն զիտութիւն և գեղեցկութեան անսահման զանձին համար, զդր անոնք լեզուի միջոցաւ տուին մարդկային ընտանեաց, որ աշխարհի մէջ Խոտալիոյ փառքը, մեր անուան պատին է:

Կը սիրենք զանիկայ որովհետեւ անոր վրայ աշխատեցան, զանիկա կազմեցին, ճոխացուցին, աւանդեցին իրեւ սրբազան ժառանգութիւն մը, մեր արդինը կրող միւլիոնաւոր երակներ որոնց մտածութիւնը բացատրեց նա դարերով. Կը ճակատագրը՝ Խոտալիոյ ճակատագիրն եղաւ, իւր կանքը՝ մեր պատութիւնը, իւր թագաւորութիւնը՝ մեր մեծութիւնը:

Կը սիրենք զանիկայ որովհետեւ իւր խօսքը մեր հոգւոյն խորը կը թաղաղորուի մեր զգացման հետ, կը ձուլուի մեր զաղափարներուն հշտ, անոնք ամենէն ներցին աղբիւներուն մէջ անգամ, և միայն ձեւ մը, ձայն մը, գոյն մը չէ, այլ մեր մտածման էռութիւնն ինքին է:

Կը սիրենք զամանիկայ զիտութիւնը գայեակն է, մեր մտցին և հոգւոյն շունչը. մեր ազգային բնաւորութեան ամենէն խորոնկ արտայայտութիւնն է. մեր ցեղին ամենէն հաւատարիմ և կենզանի պատկերը նոյն իսկ իւր բնութիւնն է:

* Արգային լեզուի այս եռանդուն քարոզը, որը այնքան օգտակար կը համարինք Հայութեան ներկայ պարագաներուն մէջ, անուած է իսուացիք նշանաւոր արակագիր Տէ Ամէիսիսի «Idiomate gentile» գրութեանորի կան որ վեց են ընթերցողի յէլաւառութեան մէջ քանդակուիլ իրեւ առածներ. Օտար ազգեր տունց Կոյութեան վասնղի մէջ ըլլաւաւու այնքան նախանձախնդիրն իւրենց լեզուին, ի՞նչ պէտք է ուրեմն ըլլաւաց մեր:

Կը սիրենք զանիկայ, զաման զի մեր ազգային միութեան ամենէն հաստատուն կապն է, մեր անցեալին արձագանքը, ձայնն է ապագային, ոչ միայն հայրենեաց բարբառը այլ անոր հոգւոյն իսկութիւնն է նա:

*

Եւ զանիկայ կը սիրենց, զաման զի ամենագեղցիկ է, ամենահարուստ, ամենազօր, այնքան զանազաննեալ որ ինչպէս զայն մշակողներուն մնծագոյններէն մին ըստ, նա լեզուի աւելի բան մը կ'երեւնայ, լեզուներու համախմբում մը, կարող անհան ձեւեր և կերպարանցներ առնելու, ապշեցուցիչ կերպով ճկուն, ամէն տեսակ ոճի լատինական և յունական ոճի ազնուականութիւնը կրելու մէջ անմըցելի, բառարանի առատութեան և կատակերգական գոյներու կենդանութեան մէջ անգեցիլ, բարձրացնելի, զարմանալի «այլաբանութեանց անբար անբար որով կարող է միշտ նորանոր կերպեր առաջ բերել » հետեւարար « ծածկուած է միշտ ընծիկներով, ինչպէս ամենաբեղնաւոր երեկոր մը յաւերժական զարուն մը մէջ: Իւր ծաղիկներուն մեծ մասը զեռ թարմ է, ինչպէս նաև իւր սաղարթները որ հօթն դարու հնութիւն ունին. ներդաշնակութեան մասին իւր նմանը չունի աշխարհի մէջ »: Օտարները կը գովին, կը զարմանան, և նոյն իսկ կը նախանձին մեր վրայ. բայց մնեք զանիկա կը սիրենք այն զեղեցկութեան համար որ միայն մեզի կը յայտնուի: Իւր խօսքերը մեզի համար ձայն մ'ունին որ կարծես երկրորդ և ծածկեալ նշանակութիւն մ'է, անբացատրելի. Իւր ներդաշնակութիւնը կ'արթնցնէ մեր մէջ զգացողութեանց, տեղերու, և մարդկային ձեւերու, ծանօթ ձայներու և զեշտերու, սիրեկի ծանօթներու և մեռեալներու անսահման յիշաւակները, մտածութիւնները, պատկերները, բանաստեղծութիւնները անմահ հեղինակներուն որ մեր հոգին և արիւն եղած են. անիկայ երածշտութիւն մ'է որ մեր գորովը, մեր ցաւը, մեր հընուանքը, հայրենեաց սէրը կը բացատրէ,

լի է իորհըգաւոր քաղցրութեամբ և ոյժեւ լինք զայն նաեւ անոր համար որ նա մեր բով, որոնք չեն բարձրանար մինչեւ մեր սրտին ձայնն է և լոյսը մեր զիտակցու շրթունքները, բայց կը թըրթան և կը թիգման մեր հոգւոյն խորը, իրբեւ մեր բնութեան զաղոնի զօրութիւն մը, իւ սի... թրգմ. Հ. Ա. ՅՈՎՈՒՔԻԱՆ
Շարայարելի

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

«ՄԱՅԻՍ» ԱՄՍՈՒՅ «ԲԱՋՄԱՎԵՎ» Ի

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ

ՏՈՒԹ. ԽԱՆՈՒԼԻ ԱԼՄՈՑ. — «Տիրական»	ՀԱՅԱՊԵՏԵԱՆ
բարի արտասովոր առումը հայրէնի	կորեան, (մատենագրական)
մէջ. (ինուարանական) 209
ԱՆԴԻՐԻԿԵԱՆ Հ. Ն. — Հնու գէմբէր. Աի-	ՊՈՏՈՒՐԵԱՆ Հ. Մ. — Հայ կաթողիկոսին
նաս. (հայազգի նկարիւ. գեղարուեւ-	պարտերն և իրաւունքը. (իրաւագի-
տական)	տական)
ՊՈՏՈՒՐԵԱՆ Հ. Մ. — Հայ եկեղեցն. չեն-	. 216
քը. (ձարտարապետական)	ՆԱՅԱՊԵՏԵԱՆ Հ. Գ. — Ուղղագրութիւնը
	Եղիշե (մատենագրական)
	. 211

ՆԱՅԱՊԵՏԵԱՆ Հ. Գ. — Ուղղագրութիւնը	կորեան, (մատենագրական)
ՊՈՏՈՒՐԵԱՆ Հ. Մ. — Հայ կաթողիկոսին	. 195
պարտերն և իրաւունքը. (իրաւագի-	
տական)	. 216
ՆԱՅԱՊԵՏԵԱՆ Հ. Գ. — Ուղղագրութիւնը	Եղիշե (մատենագրական)
Եղիշե (մատենագրական)	. 211

ԳՐԱԿԱՆ Ք

ՍԱՀԱԿԻԱՆ Հ. Կ. Տ. — Փրինքիփոյի աք-	ԱԹԹԻԼԵՈՒ և ՃԵՄՄԱՆ ՄՈՒՆԿՈՑ. — «Էր-
սորեալ (քննողժ)	գրում»
Տ. ԹՈՐ. — Աղջոյն հրածեշտի առ ծովս	229
(քննողժ. թրգմ. Հ. Ղ. ՏՈՅԵԱՆ)	804. ԱԿԵՓԵԱՆ Հ. Ա. — Ազգային լեզուի
ԱՐՄԱՑԻՍ. — Գիշեր է (քննողժ)	գեղեցկութիւնները (Տէ-ԱՄՄՁՀԱՅԵՆ) . 239
ԲԺԻԿ. Հ. Ղ. — Գիտութիւն. (Թրգմ.)	ԱՐՄԱՑԻՍ. — Ապրւծի մենախօսութիւնը . 229
ՎՀԿԱՌ ՀԻԿԿՈՑ. — Պիրկարավիր (բար-	ԿԻՒԼԵԱՆ Հ. Տ. — Տզուն առաջին վիշապ
երգուրիմէ). թրգմ. ԿՈՄՄԱՆ ՊէՅ	(Հելլունէ)
ՄԻՆԱՍԵԱՆ	231
ԲԺԻԿԵԱՆ Հ. Ղ. — Աւետիս իսահակեան	Ք. ՄԱՐՄԻՒԾ. — Ճանապարհորդութիւն ի
(«Իրգեր ու վերքեր»)	Պարսկաստան
ՏէՐ-ՄՈՎԱԿԵՍԵԱՆ Հ. Ա. — Գերմանիա-	232
կան մատ. լատին քերթուածը՝ Վալ-	ԲԺԻԿԵԱՆ Հ. Ղ. — Ազիարքի ամենագե-
թէր Ակուխտանացւոյն վրայ	ղեցիկ գիրքը
	238

ԻԱՆՊԵԿԵԱՆ Հ. Վ. — Արդի ճարոնը հան-	ԿԱՐՊԵԿԵԱՆ Հ. Վ. — Արդի ճարոնը հան-
գէպ վիճակութեան	գանձունակութեան
Բ. Հ. Ղ. — Սովորութիւն	236
Բ. Հ. Ղ. — Սովորութիւն	236
	238
Բ. Հ. Ղ. — Սովորութիւն	238
	238
Բ. Հ. Ղ. — Սովորութիւն	238
	238
Բ. Հ. Ղ. — Սովորութիւն	238
	238

“ԱՂԲԻՒՐ,” ԵՒ “ՏԻՐԱԶ,”

Պատկերագրդ ամսագիրներու խմբագրութիւնը, 1907ին, Աղբիւրի քանակին գագամայ յու-
րեւեանի առողջ աշխատացութեան կը հաւաքնէ իր որդոր սախկին յողուածագիրները, որոնց
պատկերներու Աղբույթ պիտի հրատապէց Հոգուածական մէջ, խնդրելով անոնց լուսանկարները,
հասցէներու յօդուածներու ցանկը: Ցորեկամեր թիւը պիտի գերազանցէ իր որդոր նախորդները,
և պիտի վաճառուի մյջն գովայ: ԱՂԲԻՒՐԸ, ՏԱՐԱՅ և ԱԼԲՈՄԸ Գուտաստան կ'արթեն
Երւելի, արտասահմանի համար 10 բուլղի:
Դիմէ՛ Rédaction «TARAZ» կոմ «AGBUR» Tiflis (Caucasus).